



40 φβ3.

ΤΗΡΑΥΡΩΝΤΗΡΩΝ

40 Φρ3.

Ազգային, Քաղաքական, Բանասիրական եւ Երգիծաբանական

ՏՆՈՐԵՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՏԵՕՔՄԵԶԵԱՆ

Հասցե , Պայման իա Նորատունկեան խան

Dr. Surbhi Sethi 45

45 Уміху, 1899

ՅՈՎԱՆԻ ԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. Յ. Ա. Յ. Ա. Յ. Ա. Ն. — Այժմէ ութ ենէ զուրկ կտակներ թէ
կտակներ:

* * * .— Ասմաթիա (աշխարհագրական տեսակէտով):
Վ. Փ /— Ինչի մութ է:

Ծաղիկի մեռագիրները :

Գ. Փ. — Աւտոմատիկու շաբաթ փորձով. — Նոր առաջարկ մըն ալ: Վ. Գ. ԳԱՐՄԻԿԱՆ. — գր չի զբանաբներ. Բ. մտերմի դիմակը:

Լ. ՇԱՄԲՐԵԱՆ. — Սիրոյ լնդենարումը (Նորավեպ)։

ՊԱՊՈՆԵԱՆ.—ՕՐՈւ ան Թ ԵՐԹՅ:

Վ. Փ. — Ընտանեկան զիւլիներ:

Հ—Ապրակ ու կես:

ԲԻԿՄԱԼԻԲՆ —Հարցարան:
ԵՊՈՒԱ.՝ Մաքրիգիւղի մանջ աղջիկ Կուսակցութիւ-

ՆՐ ԾՐԱՐԸ Կ

وَالْمُؤْمِنُونَ إِذَا قَاتَلُوكُمْ لَا يُغَيِّرُونَ

Summary of Results

卷之六

Կը հարցասիրուի թէ անցեալ շարաթ օրունէ
ի վեր հբատարակուած եղիպտուկոն նորալոյս կը-
տակի խճիրը ո՞ր աստիճանի ստուգութիւն ունի:

Սոյն խնդրով հետաքրքրութիւններն ու փարակ-
ւողները դոհացնելու մտօք քանի մը տող բացա-
առաւթիւն տալ աւելարդ Տեմ Համարիք :

Տէր-Դաստղաբեան Դաշնարու Աղայի, որ
Բարձ. Խուսար փաշայի կողմէ խնամակալ կար-
գուած էր, յաջորդած է Յակովեան Թագւոր փա-
շան՝ որ 1863էն ի վեր Աղեքսանդրիոյ Երտուա-
ղեամապատկան և ազգային կարւածող Միւթէվի:

Հիութեան ոլաշտօնը կը վարէր:

Այս պաշտօնավարութեան շրջանի բոլոր հաշուեառմարները Թագւոր փաշայի քովիլ կը մնային, և մինչև 1878 Հալէպլեան Մկրտիչ էֆէնտիլ ձեռօք կ'արձանադրուելին:

Հարջ 27 տարուան միջոցին, Աղեքսանդրիոյ եկեղեցւոյն մատուկը՝ Եղած ծախքերէն աւելի Ե-

Տեղական կամ թաղային պաշտօնական մարմինք եկեղեցւոյն և դպրաստան պիտոյից համար, որոշեալ դռմար մը կառաջարկեին և կը ստանային թագւոր մաշտեն։

Ասկէ անդին չէին կրնար գիտնալ կամհաս-
կնալ ուզել հաշոց բովանդակութեանը և մանրա-
մասնութեանցը մասին, զի միայն աւանդական
մեծ միւթէվէլլիին (Նուպար փաշային) պատասխա-
նատու էր օրուան խնամակալ-վարիչը կամ գիկ-
ու սուրբառ:

կազմ 1883-1884ին էր, որ Աղեքոսանդրիոյ Ս. Պօղոս-Գետրոս եկեղեցւոյ շինութեանը առթիւ Թագւոր փաշան իր քովը տուելցած ազգապատկան գումարէն, կտրեւոր մաս մը անսր վերաշնութեանը յառկացներէն դատ, մնացեալ վերապահեալ գումարէն 14000 թիրայ ալ 1889ին, յետ մահուան Թագւոր փաշոցի, Աղդին յանձնուեցաւ, Նորին Վսեմութեան տումարի արձանադրութեան համեմատ:

Սոյն գործսղութիւնները կատարուած են նոյն ժամանակին Առաջնորդ Ա. Տեհն. Մըբաղանին օրով, որ ինչպէս ծանօթ է, այս տեսակ խնդրոց մէջ լոլժ նախանձախնդիր մէկն է:

ՍԱՄԱԹԻԱ

— ६ —

卷之三

Սակայն չենք գիտեր թէ հաշվաները տես-
նուելո՞վ վերոյիշեալ պատկառելի գումարը յանձ-
նուած է Ազգային մնութեկին, որ այժմ հաստատ
գրամատան մը մէջ շահու դրուած է^(*) թէ իբրև
կտակեալ մասնաւոր նուիրատուութիւն մը . . .
Եղրակացութիւն :

Հաս իս, եթէ եգիպտական հին առասպելը
ները պիտի նորոգուին, և իբրեւ այժմէութիւն
պիտի հրամցուին միամիտ ընթերցողաց, ինչո՞ւ
համար Գալուստեան վանցի կարապետ Աղային՝ ի
մէջ այլոց, թողոցած 45,000 լիրայի չեթը չփըն-
տրուուի, որ Գահիրէի Առաջնորդարանի մէկ ծակէն
առեւանդուած էր . . . և իր օրին այնշափ մեծ
աղմուկներ և վլվլուկներ յարուցած եգիպտաքնակ
ժողովրդեան և տեղական լրագրաց էջերուն մէջ,
յաւուրս մեծանուն փաշային լիակատար միւթէ-
վէլլիուութեան :

Նոյնպէս, Քիլէրճիւղաշի կարապետեան Պօ-
ղոս էֆէնտին՝ որ գրեթէ տարբի մը առաջ մեռաւ,
Ազգին համար քանի մը հազար լիրա կտակ թո-
ղած էր. Ի՞նչ եղաւ այս գործը իրազործուեցա՞ւ
այս կտակը, թէ Եպիմէնիդէսեան քոնի մէջ կը
խորդայի գեռ:

Եւ եթէ հին կոտակները պիտի պրատուին և
վերլուծուին անպատճառ, ի՞նչ մեղք ունին անդին
Գանգէսի ավտունքը հանգչած կամ ննջած Հընդ-
կաստանի միխոններ արժող (մեծաւ մասամբ
թղթի վրայ) կտակները, հրիտակները որ միան-
գամ ընդ միշտ նկատողութեան չառնուին ու չի
լուծուին, քանի որ Ազգ՝ Վարչութեան կրօն, ժո-
ղովոյ Ա. Առենապետն է Գեր. Տ. Գրիգորիս Արք-
եպիսկոպոս Յովհաննէսեան, որ 16ուկէս տարի
Հնդկաստանի ե. Նոր-Ջուղայու Առաջնորդութիւնը
ըրած ըլլալով մօտէն ուսումնասիրած է այդ մե-
ծահամբաւ պատմական կտակները: Քանի որ
միւնոյն ժողովոյ գեր-ատենապետն է Գեր. Տ.
Վահրամ Մրբազան Մանկունի, որ Մայր-Աթոռուց
մէջ 16-17 տարի գործօն գեր մը կատարած, և
իր քննական ու նախասիրական հետազոտութիւն-
ներովը զիսէ սալն ու չլրցիւկը ազգային կտակ-
ներուն, փոյթ չէ որ անոնք Գանգէսի մօտ, կամ
նեղոսի ափանց վրայ դանուին: Եւ մանաւանդ-
քանի որ այսօր Ազգ՝ Վարչութեան գլուխը կը
դանուի Օրբաննեան Ամեն. Տ. Մաղաքիա Մրբազանի
պէս օժտեալ և ներհուն Պատրիարք մը, որ ծա-
խօթ հնդկահայ Հօճա-Ղազարի ժառանգորդներէն
մէկը ըրայ կը կը կարծէ այս առաջերը գրողու

(*) Քանի մը տարի առողջ լսած եմ թէ թողուած ձանօթ գումարին կէտվը՝ Աղատիյից մը (ազարակ) գնուած է Աղեքսանդրիոյ եկեղեցւոյն համար, կարդապութեամբ վսեմ. Պօղոս փաշա Նուպարեանին

Այս թաղը մեծ փոփոխութիւններ կրած է այն թը-
ռաւականէնի ի վեր երբ մեր համբաւաւոր երգիծաբանը՝
Պարսիկան, անոր սահմանները գծելու համար կանգ
կ'առնէր . . .՝ յ'Ալթուն Շուշիք կամ Օսմանօղ . . . հատ մը
հնիկելու համար.

ինչպէս ամէն գրող, Պարոնեատն ալ դիմելու կամ
ուսումնասիրելու համար մութ կամ ստորին խաւերին կը
ախէր, ուր՝ ամէնէն աւելի կ'անդրազառնոց ժողովուորի
մը բարքը կամ սովորութիւնները. արդ եթէ Պարոնեան
ոչչ ըլլոր պիտի՝ կանդ չառնէր Ալթուն-Օլուք, կամ Օռ-
մանօզ, այս թաղը կարենալ շատ ուսումնասիրելու ու տի-
րու տարրին բարյական կամ նիշտական մակարդակը
ուրուափելու համար, քանի որ վերոյիշեալ անթառամ
գինեառաններու մէջ զպիտի կրնար գտնել իր ուզած . . .
տարրը . . . սա գերազանց պատճառաւ որ հիմոց հան
կը յաճախի՛ թաղին (Ըհը) . . . հայ-լայփը . . . ու հոն ուր
ժամանակ մը շատ քիչեր կը համարձակէին ներս մանե-
լու՝ հիմայ սանձարձակ կը մտնեն . . . թաղին . . .
նողաբնակ աշխատաւորները :

Այս թաղիս սահմաններն են, արեւելքէն ախողըը՝ Առ-
տնիւշւը բայի ովկիանոսը, որուն վրայ կը պանծայ Աղա-
Համամի արուարձանը իր հոգակապ եւ հաղայ ամարանոց-
ներովը. արեւմուաքին Ռամանող, Ալթուն-Օլուք, Գուլէլիի,
Կիւմիւշ Հալքալը, Գարագաչ եւնի մեծապանծ զինե-
տունները իրենց հոգարաւոր եւ բիւրաւոր սուրարա-
ժանութերովը, այս զինետունները պատմական յիշաստակ-
ներ ունին իրենց . . . տակառներուն միջ եւ ամէն Սամա-
թիացի մեծ զգուշութեամք իր բերանը կ'առնէ այս ա-
նուններէն մին ցորեկ ատեն. . . պարզապէս չգտգալու
համար . . . սակայն իրիկուան գլմ այս առժամանակեաց
ենթալրութիւնները արեւին հետ մարք կը մ.անեն. . .
ինչպէս իրենք յամիաքայլ . . . նոյնարէս Ռամանող կամ Գա-
ռաքաչ. . . ու թերեւա անկէց ալ կիւմիւշ Հալքալը . . . հիւսիսէն
կ'երկարի հրաժարեալ աղքատախոնամի մշտագալար ան-
դամներու լեռնաշղթան, օրուն մէջէն հեղասահ կը կար-
կաշէ նախանձու զգացման գեաը եւ կը թափի . . . ոիս-
ոլարըմի ովկիանոսը. հարաւէն Նաուլը. Գարուի ժառագէն
ու չէօբլէս+ որէ նակինքն որ իր չնաշխարհին տեսարա-
նով եւ բնական գեղեցկութեամիւր համբաւուոր է. Թա-
զիս երիասասրդութիւննը կիրակի օրերը եւ գործի երեկոյ-
ները ջերմեռանսդ գունդեր կողմած հոն կը զիմէ այս
զրախուսային անուշ մեղկութեան մէջ նառիւլ խմելու
եւ օրուան չարքաշ յագնութիւնները մաւնալու . . .
անկույի հայոցութեանց եւ բամբասանքներու բանաստեղ-
ծական անուշ քերթուածներու հոգեզուարձ սրտարդու-
ութեանու մեկոս մէջ :

Ըստքայումներու աչք՝
Բնական հարատութիւններն են. — Առաջ, բանքա-
սանք, յաւակնութիւն, բամպակ եւ մարտարիսն. բան-
քատանքի նոր հանք մը գտնուած է որ շահագործուելու
վրայ է թացիս խռաւախճ երկրացափներու կողմէ:

Յանուկ նաւահանգիստ եւ վաճառաշահ քաղաք մըն է գինեմոլներու, ալքոլամոլներու, ուր՝ հակալքոլա կան ընկերութիւն մը կազմուելու վրայ է կ'ըսուի, ալքոլամոլութիւնը . . . աւելի ընդարձակ սահմանի մը վրայ յառաջ մղելու համար բայց այս բանին յանցանքը ժողովուրդին չէ քանի որ անոնք բնական յատկութիւն ունին ինչպէս նաև յարմարութիւն—այս պարագան պատմութիւնն ալ կը հաստատէ—ուրիշ թաղերու զինեմոլներէ աւելի շատ խմելու :

Բայսարձակապէս հազուադիւտ է հանդպիլ երփառարդի մը որ քիչ բան գիտնայ. թաղիս երփառարդութիւնը գիտէ փառաբանութիւն, ճարտասահութիւն, բժշկութիւն . . . գրականութիւն, ընը. ընը, ընը . . . ամեն տեսակ լեզու, . . . եւ կարծեմ վերջին ժամանակներս մեծ եռանդեամբ սկսած էր խոպակի իւզ հանելու միջոցները սւսումնասիրել բայց չի յաջողելով անոր կուտերով միայն գոհացած էր . . . մեծ դիւրութեամբ քեզ կրնայ խօսիլ Պայրընի, Մօրասանի, Շեքսբի, Հինկոփ, Տօմիկ, նոյն իսկ Զօլոցի վրայ, կրնայ քեզի համոզել թէ Զօլայի «Նահան» եւ Պօքաչիոյ «Ճամփուեալը» . . . հրաշալի զլուելու գործոցներ են եւ կրնան . . . ուզդիչ ազդեցութիւն ընել նոր սերունդի բարոյականին վրայ. շատոնց ուսումնասիրած են Քօրէն, Բոլ Պուռժէն, Մարտէլ Բէրէլոն՝ եւն եւն, դիւանագիտական բազմակողմանի հմտութիւն եւ պաշար ունենալով, կըրնան քեզի անցեալ, ներկայ եւ տալառնիի վրայ որոշ եւ կտրուկ վճիռներ արձակել . . .

ԻՆՉԻ ՄՈՒԹ

— Բայչի մը իր պաշտօնական ժամանքին վրայ. թաղին նպարավաճառին հարիւր արամ շէյնին քօմանտէ ընելը ինձի հոռի է:

— Դիշերները օգ տոնելու համար, կտրդ մը առնիւրուն փողոցները շափելը ինձի հոռի է:

— «Ես. զարոցներու մէջ կեանք պիտի անցնեմ . . . զես սովորի կ'ուղեմ, աշխարհի շեմ» ըսող օրիորդին գաղափարը ինձի հոռի է:

— Առանց ընտանիքին ընկերակցութեան, «ինձի մորդ կ'սպասէ կորս ըսելով, ամէն իրիկուն տունին դուրս ելլող, միւսիւներան նպատակը ինձի հոռի է:

— Իրենց դէմ գրուած մէկ յօդուածը Ծառէիի մէջ կարդալով շողենաւներու մէջ թէրթին համար «կուտ մի չըներ» ըսելը ինձի հոռի է:

— Ծառէիի յօդուած պատրաստելու համար գիշերները չի քնանալու չափ աշխատիլը ինձի հոռի է:

— Հոգաբարձու եւ վարժուհի խօսակցած միջոցին վարժարանի քրարեկարգութեան վրայ կը խօսինք կոր» ըսելը ինձի հոռի է:

— Գումա՞ գալուի վարժարանին միջաղէպի մասին յանցանքը որ կողմին վերագրուելը ինձի հոռի է:

— Բարիս անուն վերելուկ կնոջ, առունէ տուն ձեռագործ ծախելով «աւուառները շինչին» ըսելը ինձի հոռի է:

— Այս ըսածներս որո՞նց համար ըլլալն ալ յեւէ հոռի է:

Վ. Փ.

“ԾԱՂԻԿ”Ի ՀԵՌԱԳԻՒՄՆԵՐԸ

ԳՈՒՄ-ԴԱԲԱ, 14 մայիս. — Մայր վարժարանի տեսուչը՝ իր անուղղաց աշակերաները յաջողած է հնագանդ ութեան բերելու, որոնցմէ զղջումի զրեր առնելուն պէս աղջկանց վարժարանը կ'երթայ ուրատեղ կարճ ու հակիրճ ճառախօսութենչ մը վերջը կ'ըսէ ւայսաէս կը հնագանդին անուղղաները եւ իրը ապացոյց զղջումի զրերը իցոց կը դնէ. վարժուհի ու աշտկերտուհներ ամէնքն ալ հիացմամբ այդ թուղթերը կը դիտեն. Տեսուչը ինքինքը անհունս երջանիկ կ'զգայ:

ԱԼԵՍՏԱԿԻ Ի 14 մայիս. — Մայիսի հիւրերը հասանորուան խնդիրներու վրայ մեծ վիճաբանութիւններ տեղի կունենան, գլորոցական հարցը հոս ջուրին գլուխը պիտը լուծուի:

ՈՒՍՈՒՄԸ ԿՈՒՇՏ ՓՈՐՈՎ

ՆՈՐ ԱԹԱՋԱՐԿ ՄՐՆ Ա/.

Մահեր կը պատահին, բարեկամք եւ մերձաւորք ըստ ընկալեալ սովորութեան գոհուն ծառէպառիք դրամական նուիրատուութիւններ կ'ընեն Ազգին Տան. լա՛ւ Շատուր ալ մասնանիշ ցոյց տրուելու փառասիրութեամբ եւ կամ թէրեւս մեռեալին տիրոջ հաճոյանալու մտօք մին քան զիւրող ճոխ ծաղկեալակներով դադաղը կը զարդարեն խնայելով իրենց ստակը զիթութեան նոյն յարկին, այս ալ լաւ:

Ո՞վ դուք, այս կարգի փառասէրներ (քիչ մեաց ըստի ցուցանուններ) ես ձեզի փառաւորութեան ուրիշ միջոց մը պիտի տառջարկեմ, որուն քով ծաղկեալակի մօտան կորոնցնելով կորանցուցած է իր փայլն ու նշանակութիւնը:

Գիտէ՞ք թէ իմաստ բարձր դասակարգի պատականող ընտանիքներ, փոխուն ծաղկեալակի, ըստ էւրոպական վերջն առաջեւութեան սկսած են ննջեցեալին բնակած եւ կամ իրենց ընտրած մէկ թաղին վարժարանին աղքատիկ աշակերաները կերակրել երեւք օրէն մինչեւ մէկ տմիտ:

Զեր գոտ բանի փառաւորուիլ չէ, ահա ձեզի միջոց մը իրական փառաւորութեան որ ինքնին գովելի է եւ միանգամայն Աստուածանոյ:

Զեր նպատակը եւրոպական նորաձեւութեանց կէտա կէտ հատեւիլ չէ, ահա՝ եւրոպական ամէնին քառակարգիթ աղջաց վերջին հարած :

Մատէք միջօրէի պահուն վարժարանի մը ճաշապահնը, հոն սրտածմիկ տեսարան մը պիտի պարզուի ձեր աշաց առջեւ, պիտի տեսնէք ճաշապահն մէկ մթին անկիւնը տղեկ մը կծկած՝ որ հացը քիչ մը նոշ վերջի մէջ կը թաթիսէ կ'ուտաէ, ահա . . . ոչդ մանկան մայրը արդեօք ինչ դասն արցունքներ թափելով կապած է այդ վեճնը եւ տուած է իր սիրական զաւկին ձեռքը . . . Պիտի տեսնէք անդին ուրիշ տղայ մը տժոյն ու վտիտ, որ

Հայը ցամաք կ'ուտէ, աչքը տնկած հարուստին տղուն համագամ կերակուրներուն եւ պառւղներուն վրայ. ուրիշ տղոյ մըն ալ որ, տնտեսին՝ սըզոր նըզոր սակառներուն աւելորդները իրեն տալուն կ'սպառէ ժամերով, իրեն քաղցը յագեցնելու համար :

Այսեկեցէք օր մը վարժարանաց ճաշարահները, եւ աչքով պիտի տեսնէք այս խեղճ փոքրերը, եւ այն ատեն Բերայի, Կալամայի պատկանառաները կշտացնելէ աւելի, պիտի սիրէք յագեցնել ալդին աղքատիկ զաւակները. ցուրտ գագաղներ զարդարելէ աւելի, փափաք պիտի զգաք գագաղին մէջ ննջողին հազւոյն համար հացացից ուեզաններ պատրաստել, անօթի մահուկներ կըշտացնել եւ տառնց սրտաբուղիս օրհնութիւններովը փառաւորուիլ:

Ոէտք է գիտնալ թէ գոգազին զարդը ԽԱԶՆ է զոր եկեղեցին կը մատակարարէ հարուստին եւ ալքատին անխոտիր: Խաղ ծաղկեպսակներն եւն մեռնողին իր կենդանութեան գործած տուաքինութիւններն ու Աստուածահանց գործերը՝ առ այս լաւ համոզում գոյացւցած ըլլառվ խիստ շատեր, յատկապէս կը խնդրեն ծաղկեպսակ չըրկել, բայց արի՛, տես որ կարգ մը մարդիկ հակառակ խնդրանաց դարձեալ կը դրին . . . : Եղբա՛րք, Եւ եղած է ձեզի ծաղկեայ պատկերով դագաղներ զարդարելու մոլութիւնը. չենք ուզեր կ'ըսեն, մտիկ չէք ըներ. Եթէ չու չէք կինար անցնիլ ծաղկիներէ, գնեցէք փայթչէ, որքան որ կ'ուզէք. բայց փիտանակ անհնցմավ ցուրտ գագաղներ ծածկելու, հարսանեկան փունջեր կատեցէք, մոմեր զարդարեցէք, քօղքեր գնեցէք եւ նույը ըրէք աղքատիկ հարսերու եւ փեսաններու: Հարսանեկան սեղաններ պատրաստեցէք, ուրախացէք եւ ուրախացուցէք. սեւ գագաղը արդուզարդ չուզեր, անոր զարդը ԽԱԶՆ է եւ փառքը՝ պատշաճ օրհնութիւններն ու աղօթքները:

Գ. Փ.

ԳՅՈՒ ԶԲՈՍԱՆՔՆԵՐ

Բ.

ՄՏԵՐՄԻ ԴԻՄԱԿԻ

Մտերմի բարեկամուկ է, աշխարհին մէջ քեզմէ ուշիչ բարեկամ շունի, պատրաստ է իր կեանքը զոհելու քեզի համար, . . . հէրիք է որ իրաւոնէ ըլլայ:

Իւզի հետ պատիլ կ'ուզէ, քեզի հետ ըլլալ կը փափազի, ամէն օր, ամէն ժամ, գուք ալ միասին կ'ուտաք, միասին կը խմէք, միայն ձեր կերածը զատ կ'երթայ, ձեռքերնուգ գար, բնուռ իրարմէ զատ չպիտի ըլլայիք: Որ մը քեզ շտեսնելուն պէս, վրադ կը վազէ եւ կ'ըսէ. «Եղբայր ո՞ւր էիր քանի՞ օր է, կարօցայ քեզ անհունապէս»:

Բաւական օրեր իրարու վրայ գուրդուրալէ ետքը օր մը տունդ կը հրաւիրես:

Այն օրը պատրաստութիւններ կը տեսնես, ու մօրկանդ ալ՝ քու ամէնէն մտերմի բարեկամիդ, քեզի այցելութեան գալը կ'իմացնես:

Մայրու ալ ի՞նչ գիտնայ, մտերիմը անանկ զիմակ մըն է որ չի կարծեր որ չուտով մը կը պատռածի եւ կամ կը հալի թորեալ չուրի մէջ:

* *

Ամէն պատրաստութիւն տեսնուած է եւ դուն մըտերմի թեւգ զարկած յաղթանակով տունէն ներս կը մտնես, եւ կը ս'օխտ ներկայացնել «իմ ամենատիրելի բարեկամս ու մտերիմս . . . էֆ. բարեկամներուս ամենէն արժանաւորը եւ յարգելին», եւ փոխադարձաբար «մայրս, ամուսինս եւ քոյրս, պատիւ ունիմ ներկայացնել քեզ սիրելիս.» մտերմի իր դիմավին վրայ կը սիսի փառաւոր սոկեզօծում մը ընել, իր խորին յարգանքը կը յայտնէ, կ'ըսէ թէ անկեղծօրէն գոհ ու երջանիկ կը զգայնքվինքը այն պատիւին համար որ կ'ընծայուի, ներկայացուելով իր մտերմին սիրելիներուն եւ իր ձայնին քուլէ շեցու մը զնելով կ'ըսէ. «Սրբարեւ ձեզ ճանչնալու բախտը ունենալու մէծ պատիւ մըն է ինձի համար, այն օրը մտերմի ու դուն գեղեցիկ ժամանց մը կ'ունենաք, կը խնդաք, կը խօսի քեզ շատ գոհ ու երջանիկ կը մնաք եւ երբ իրարմէ կը բաժնուիք, գուք կատարեալ անկեղծութեամբ ձեր գուհունակութիւնը յայտնելի վերջը կը փափազիք որ միշտ իր այցելութիւններովը պատուէ ձեր առնը:

Վատահ եղիք ան ալ պիտի պատուէ ձեզ:

Իր դիմակին ատկը, պղամիկ յուղում մը նշմարուեցաւ զոր պատիւ չունեցաք ունենելու, պուշեւելու ձեր դիմակը անկեղծութեան զիմակն էր, որ կոյր է:

Եւ երբ մտերմի ճամբան կ'երթար, ինքնիրենը բան մը մրմար:

— Ի՞նչ աղուոր կնիկ, ի՞նչ անուշ ոչքեր, ա՛խ . . .

Այս. մի՛ ստիպէք ինձի որ աւելի բացայաց գրեմ ինչ որ չեմ ուզեր, բայց ճշմարտութիւնը սա է որ, ան ձեր կնոջը աչք ունի, կը սիրէ ձեր կինը եւ այն օրէն աւելի եւս մտերմութիւնը շատցաւ, ձեր եւ անոր մէջ բուռէն գծի մը աւելնալուն պատճառովը, այն գիծը ձեր պաշտելի կինը եղաւ:

Ալ ամէն օր տունդ է, առառ իրիկուն եւ բառանդէն մէջ, երբեմն ցորեկները:

— Պարոնը, այդ կողմերը գործ մը ունենալուն, չէ ուզեր առանց այցելութիւն մը առալու անցնիլ երթալ եւ պատիւ սեսզեր է իրեն անդամ մը հանգիւմիլ տունդ, կ'ունդիւստանս, ատկաւին շատ բաներ ալ պիտի չդիմաս բնուած:

— Տիկինդ իր չորհնակալութիւնը կը յայտնէ, որ զինքը չէ մոռցած:

Յետոյ անմեղ աւեսութիւններ, առէն անկէ խօսակցութիւններ կ'ունենան, եւ կը մէկնի:

Դուն նորմէն կը աեսնուիս քու ընկերոջդ հետ:

Օր մը կը տեսնես որ ճականիդ վրայ պղամիկ ուռէցը մը կայ եւ որ մինչեւ այն օրը չէիր տեսած, այն օրը դուն ալ տեսար, ուրիշներ ալ քեզի մտանանէց ըրին եւ

դուն հազիւթէ ատօր վրայ կը խորհիւր, օր մըն ալ գժրաղցութեան մը կը պատառհիս ու կը սպասես որ քու մտերիմդ որուն անհուն բարեկամութեանը վատահ եռ կատարելապիս, կարգադրէ քու դործերդ ու քեզի օգնութեան հասնի:

Ոն չի հասնիր, հասոր անդին զրադած է, քու պատօնդ ալ գողնալու:

* * *

Քանի մը օրէն քեզի ոչ-մտերիմ մը, օգնութեան կը հասնի, վախսառութիւն կ'ընէ եւ քու վճարումներդ՝ որոնք պահ մը դադարման գատապարտուած էին, պատիւ կ'ունենան նորէն վճարուելու:

Հիմայ ցաւդ կրիին է, մտերիմ բարեկամիդ զիմակը ալ պատուած է, գուն կը հասկնաս տափակ իրականութիւնը, բայց ինչ ամուսիններ կոն որոնք չն հասնար բնաւ:

Մտերիմդ քեզ խսրած է, ու այն անկեզծութեան, մուերմութեան ու սիրոց բառերը ամենն ալ զիմակ մըն են եղեր, որոնք չեմ կարծեր որ շատ հաճոյալի ըլլան:

* * *

Աս ալ ահա բարոյականի կեզծ դիմաներէն մէկն է որ շատ աղուոր վայեր էր պատրոնին զէմքին վրայ:

Է՛ հիմայ Պ. Տ. Յակրեան, կրնա՞ս ըսել թէ ամէս նուն դործածած զիմակը՝ այս տեսակ զիմակներէն է. ինչու ուղեր ես խեղաղիւրել խմ զրածս, ես չիմ ըստ թէ ձեզ սիմակ ներկայացնեմ ամէն զիմակները, իմներկայացց ցածս բարոյականի կեզծ դիմակն է:

Խսկ եթէ բարոյականի սոհմանը կ'ուղես, մոխի րրէ սիրելի Յակով այն ամէն բաներ որոնք էր, օրէնքէ տրամարանութենէ գուրս են, խղճի դէմ են, ու ուղեղ զիծէ տարբեր են, անոնք ամէնն ալ բարոյականի կեզծ զիմակներ են:

Վ. Պ. ԶԱՐԴԱՐԵՍՆ

ՍԵՐԱՅ ԸՆԹԱՐԱԿԱՆԸ

(Ն Ա Բ Ա. Վ. Է. Պ)

Ա.

Քոյր եւ եղբօր նման կը սիրէնք զիրար: Ամէն կիրակի կ'երթոյի անոր տունը, ուր զինք նստած կը գըտնէի մեղլորէն բաղմացին անկիւնը, զեղեցիկ ու թարմ ու երկայն աղուոր թարթիչներով եղերուած մեծ տչքերով, ուր միշտ զրեմէ արցունքի կաթիլ մը կը շողար: Ագաղղեաց էր. ճերմակ՝ կոթէն ալ ճերմակ՝ թաւշանման, վայուն զէմքին վրայ տիսրութեան անհուն արտայատութիւն մը կը ծածանէր հանապալ եւ իր ազու նսյուած քը երազի մը պատրանքը կուտար զիառողին: Մէկու մը չետ չեր մտերմանոր բաց ի ինձնէն, եւ երբ սիրոց խօսք կ'ըլլար իր առջնւ, հեգնական նորը ժպիտ մը կը կծէկը իր դիմագծերը եւ յականայս մարդարուանման երկու խոշոր արցունքներ կապոյտ աչերէն

կը սահեին մեղմիկ իր տժգոյն այտերն ի վար: Ես որ ամենամտերիմն էի անոր, չի կրցած տեղեկանալ մարմարանման կոյսին այդ վակուուկ մարմարոյն տակ, մարմարի պէս սրտին գաղտնեացը: Անզգայ մըն էր արդեօք, ոչ, քանի քանի անդամ տեսած էի անոր լալը երբ միասին անման Տիւմա որդւոյն «Պահէալալը Տէինը» կը կարդացինք: Ո՞վ զիտէ ինչե՛ր անցած էին կոյսի մը այդ զդայուն սրտէն, և ո՞վ զիտէ ինչ մեծ պատրանք մը կամ անհաւատարմութիւն մը կեանքը տիսրեցուցած էր այս անմեղ աղջկան Թերեւս ինքն ալ երջանիկ տարիներունեցած եւ հասկցած էր միրոյ անուշութիւնը:

Ս ակայն օր մը երբ միասին կը կարդացինք Լամարթինի անմահ երկը «Մակայէլը» այն օրհնեալ զիրքը որ հոգին կ'առաջնորդէ զէս ի երկնային երանութեանց երկիրը, օր մը կ'ըսեմ, երբ կը կարդացինք զայն, աչքերնիս տրատառուալից եւ հոգինիս յուղուած — ոչ ապաքէն աշքերը հոգւոյն թարգմանն են — եւ հասած էինք այն որտառուչ կէտը ուր ժիւլի մահուան անկողինը մէջէն իր յետին ողջոյնը կը զրկէր իր սիրելիին, և Ռափայէլ կը մեռնէր քանի մը տարի ետքը, վշտէն ընկծուած, Նեմդուր յանկարծ ընդհատեց ընթերցում եւ ըսաւ ինծի:

— Ամէն իին, որչափ ալ չար ըլլայ, կ'զդայ այն յուղումները, շատ թէ քիչ, որոնք ժիւլիի սիրաը լեցուցած էին, բայց ամէն այր Ռափայէլ չէ: Ինո՞ւ մը անհաւատարմութեան պատճառը միշտ էրիկ մարդը եղած է: Պրատէ այն իիներուն պատմութիւնը որոնք անրարոյականութեան մէջ ինկած են, և սիմակ տեսնես թէ ընկերութիւնը եւ կամ տեսնեին է պատճառ այդ անկման:

Բ.

Գիշերացին արտասուալից հոկումներու եւ անհուն յուսահատութեան հետեւանօք, նեմզուր սկսաւ կամաց կամաց ծիւրիլ, այտերը վորուեցան տակաւ ու աչերը ընկղմեցան ակնակապիճներու խորութեան մէջ: Աեւ ամսար բայն զրած էր ա՛լ վափուկ աղջկան վափուկ կոյսիուկ կուրծքին տակ: Այնչափ նիշարցած էր որ մարմինը տեսական թափանցիւնը առած էր կարծես եւ որուն մէջէն հոգին կը տեսնուէր: Ուրախութեամբ էր զդար քայլ գերեզմանին մօտիլը եւ երբ կ'այցելի որպիսութիւնը հարցնելու համար, տիսրարոյը ժպիտով մը կ'ըսէր ինծի:

— Փոն եմ արդի վիճակին, աշխարհէս ա՛լ զդուեցայ, սիմակ երթամ ապրիլ հոն ուր ճշմարտութիւնը կը տիրէ եւ ուր ուր սէրը, նոյն ինքն Աստուած, հոգիներու այդ վառապատճ վեհապետը կը թագաւորէ:

Արդիլուած էր իրն զիրք կարդալը Սակայն հակառակ րժէկին պատմուէրին նեմզուր միակ, միմիակ զիրք մը կը կարդար ալ համա, վշտահար հոգիներու միիթար: Աստուածային մատեանը, Աւետարանը կը կարդար:

Դիշեր մը իմացոյ որ հոգեվարք էր տարարադդ աղջիկը, վակեցի անոր տունը, մոայ իր սննեակը եւ սահեցայ իր մահճակալին քով, հրաժեշտի յետին ողջոյնը տալու անոր, որ գաղափարակիցս ու քոյրս եղած էր միանգամացն Աշերը սկսափին դարձուցած էր, հետեւար չար չառ ուսւ զիս, բայց ցիւանքի հրաժեշտ տուալնեւ:

րու այն հոգեկան բնազդումավ որ չխմացած կը լսէ ու չի նայած կը տեսնէ, դարձաւ իմ կողմայանկարծ. մեղմ գարնան գեփիւռէն աւելի մեղմ ձայնով մը, որուն մէջ անհուն տիպութեան շեշտ մը կը նշմարուէր, ըստւ ինձի:

—Ահա կը մեռմիմ . . . բայց բան մը պիտի ըսեմ քեզի . . . հոգեւարներու կամքը պէտք է յարգել . . . վաղը, երբ հոգիս, վե՛ր. Աստուծոյ քովը երթայ . . . բայց սա դարսնս ու անոր մէջ գտնուած յուշաւետրս ա՛ռ, կարգա՛ . . . բայց կարծեմ չափափի կրնաս, որովհետեւ ամէն մէկ զիրը մէյմէկ արցունքով գրեցի . . . պտղած են ամէնն ալ . . . եթէ կարողանոս պիտի համինաս տիպութեանս պատճառը եւ իրաւունք պիտի տաս ինձի . . .

Սյսչափի խօսքը սպառած էր տրդէն անոր ամրող ուժերը, տենդագին սարսւու մը եկաւ վրան, եւ քահանան որ հազիւ կրցած էր համիլ, տուաւ Ա. Հազորդութիւնը:

—Մեզա՞յ, ըստւ հիւանդը իր ամբողջ ձայնով, մեզայ յերկինս եւ առաջի քո . . . : Բերանը բացուեցաւ ու գոյուեցաւ երկիցս, ձեռքը ճային տարաւ խաչակինքեւ լու համար, շարժումը կիսաս մնաց ու աչերը դէսի ի ձեղանը անշարժ քնացաւ . . .

Մեռած էր:

Հետեւեալ օր գերեզմանատան մէկ անկիւնը թաղեցին զինքը, ոսկորները ասղինին անդինին ոսկորներուն հետ խաւանուեցան, բայց հոգին թուաւ երկինք աւելցնելու համար արդարներու այն ստուար շարքը առաջի Աստուծոյ, որ վշտահարներու մեծամասնութիւնը կը ստրունակէ . . .

Գ.

Նեմզուրին, որ ոչ եւս էր, կամքը կատարեցի: Գը-տայ անոր յուշատերը եւ կարգացի աչքս արցունքով լեցուն, անհաւատարմութեան ու անբարոյւթեան պատմութիւններէն մին որով գժբազգաբար մեր ընկերային կեանքը կը միմադնի տակաւ . . .

Ահա կարգաց:

Դ.

Իր ախուրը մահն չորս տարիներ առաջ, տասնեւահօթամեայ. ժօրաւու երես, ուրախ, զուարիւ ու կայտառ աղջիկ մըն էր Նեմզուրը: Որբ էր բայց իր ծնողը բաւական ստակ ձգած էին որով հանգստութեամբ կ'ապրէր սպասուհի մը հետ: Եւ միթէ կա՞յ գեզեցին՝ ու անոք աղջիկ մը որ փորձութենէ զերծ ըլլայ:

Հազարւոր իրեն հետապնդողներուն մէջ ամէնքն յաման էր Երուանդ: Աւ միրջապէս ինքն ալ սիրա մը կը կրէր, համակ զգացում եւ համակ յոյզ: ինչպէս եղաւ, ինքն ալ չհասնցաւ, եւ որ մըն ալ զգաց որ բոլոր հոգւով կը սիրէր ան, առաջին սէրն էր ասի, իր տասնեւեկօթը տարիներուն ամրող ուժովը փարած էր Երուանդին, իրն էր ալ ան, եւ կ'ապրէր ինքն անոր համարն Յայտայութեան մը ու րոշու էին ի մէնէր-Պահճէ:

Օրը հասած էր. Նեմզուր ամէնքն աղուսր հագուստ ները հագած, բոլորովին զեղեցիութեամբ շոշոզուն ու

սիրտը յուզմանքով տրափաւն, նետուեցաւ կառք. եւ գը-նաց հօն ուր պիտի սպասէր իր հոգւոյն պիտիլին: Եր-բէք այսչափ գեղեցիկ չէր երեւած իրեն Գամրդիւզին-ներուն այդ սիրելապոյն վայրը ու համայն Պոլուցոց պատշելի այն տեղերէն մին որ մէնէր-Պահճէ կը կոչուին կառքը կեցած էր, եւ նեմզուր անհամբեր սպասելով Երուանդին, ակնապին, կառքին արմատանդան մէջ հայելի մը նման երկնից կապոյալը կը ցոլացնէր իր մէջ: Մայիսի գեղեցիկ օր մըն էր այդ օրը. պայցառ էր երկինք, եւ պատիկ ամպի կապը մը իսկ արատաւորած չէր երկնից երեսը ծածկող անփուն կա-պոյտ պատասարը: Երկիւզած լութիւն մը կը տիրէր ա-մէն կողմ. եւ հեռո՛ւն, շատ հեռուն, ուր ծովը երկին-քին կը գիրկընդիւսունուէր, ճերմակ պիտիկ առագաստ մը կը տասանէր ծովուն վրայ ու կը ս'սէրտակաւ ան-հետիւ անոր անեղութեան մէջ Բացը կեցած ձնուուի նուակիէ մը հովը մարմուղ երգի կառներ կը բերէր իր ականջին եւ խորհրդանուուէր ներմզուրին՝ անոնց վը-րայ որոնք կեանքը երդելով կ'անցնէին . . . Երջանիլ ձնորպաներ . . . :

Եւ ասդին երկու փարուներ դէմ դէմի, կանգուն, ճեփմերմակ կարծես կը հսնչէին գիշերացին՝ այն երկար հսկումէն որու միջոցին կորաւած նաւալրիունե-րու ճամբայ ցուցած էին . . .

Ո՞հ, ինչ մեծվայելուչ էր ինութեան վելակենդա-նութեան այդ շերեւ տեսիլը . . .

Բայց ժամը կը յառաջանար, եւ տոկաւին Երուան-դը չէր եկած, մէթէ արկած մը պատահած էր, միթէ . . .

—Չէր ուզեր այս գաղափարը մոքէն անցնել—միթէ խարած էր զինք . . . ոհ, ոչ անկարելի էր այդ եւ ա-նոր վրայ տարակուսիլը յիմարութիւն, այնչափ վասահ էր անոր սիրոյն . . .

Թելիւ ոսքի ձայն մը լուսեցաւ հոգին վրայ եւ Նեմզուր զլուխը գլուխը գարձնելուի տեսաւ կին մը համեստ որ կեցած էր կառքին քովը:

—Կը հաճի՞ք, քիչ մանղին երթուլ տիկին, ըստ աղջիկը նեղորտելով:

—Ներեցէք օրիորդ, քանի մը խօսք ունիմ ձեզի շատ կարեւոր, ուստի եթէ կարելի է հաճեցէք ձեւ ունինդրութիւնը շնորհել ինձ իւ:

—Դժբախստուար չպիտի կրնամ ձեզ լսել. աւելցուց Նեմզուրը որ կամաց կամաց էր բարկանուու այդ կնոջ գիմ որ արդեկք մը պիտի ըլլար Երուանդին հետ բո-սելու, եթէ այդ պահուն դար:

—Եւ սակայն կընամ ասիակել ձեզ ոյ ունինդրէք ինձի, որովհետեւ կուզամ եւ անոր կոզմէ զոր գուռք կը սիրէք, եւ որու հետ ժամադրութիւն մը որոշած էք այ-սօր հաս:

Երբ անծանօթ ինոչ մը բերնէն լսեց Երուանդին վրայ խօսուիլը, Նեմզուր նախազգացում մը ունեցաւ. եւ զգաց որ տիսուր լուր մը պիտի լսէր անպատճառ:

—Եթէ Երուանդին վրայ է խնդիրը, ըստւ Նեմզուր անաշութեամբ, խօսեցէք սիրելիս եւ ներեցէք հիմա

ինծի որ քիչ մը առաջ նեղարառութեամբս թերեւս ձեղ բարկացուցի:

—Արդ, օրիորդ, ալսրութեամբ կ'իմայնեմ ձեղ որ ձեր սիրելին չպիտի կրնայ այսօր դավ որովհեաւ իր զբանը դայ ձեր երկտողը որով այս ժամաւ զինքը հոս հրաւիրած էիք եւ յաջողեցայ զինքը արգիլել այդ ժամապրութեան գտնուելէ, որովհեաւ օրիորդ, ուրիշ մը խարելին զատ՝ մօր մը արցունքներն ու զաւակի մը ապագան առ ոչինչ զրելով կը հումարձակի ձեղ պիս անմեղ աղջկան մը պատիւն արատաւորել:

—Բայց չեմ հասինար ձեր ըսածները պատասխանեց նեմզուր չուարուն ու գողդոջուն ձայնով մը:

—Ո՞հ, բացայտո է սիրելիս, Երուանդ ամուսնացած է եւ ես իր կինն եմ, ա՞հ, վատը . . .

Եթէ նոյն վայրկենին իր առաջ շանթ մը ինար այնքան չպիտի չուարէր ու սարսափէր Նեմզուր, որքան այդ խոսքերը որք կը զողացնէին զինք եւ իւ միտքը կը թմրեցնէին:

Ուրեմն խարած էր զինք Երուանդ, խաղացած էր իր սրտին հետ եւ իր կեանքն ու պատիւը խորտակած, բայց եւ այնպէս Նոմզուր չէր տաեր անի, կը սիրէր նորէն իր հոգւոյն ամրոցը զօրութեամբը . . . ո՞հ, որքա՞ն սէր ու գթութիւն կը պարտնակես, ո՞վ կնային սիրու եւ ան իր կեանքէն խակ աւելի սիրելուն՝ եւ մուտելով թէ իր սիրեցեալին դվրազգութեան եւ անկէ աւելի անմեղ աղու մը ապագային արտատաւորման պատճառ պիտի ըլլայ ստրին տակն առնելով իր պատիւն ու ամօթխածութիւնը, յանցանքն իր վրայ առնելով, գողդզացող ձայնով մը ըստւ :

—Տիկին, Երուանդ անմեղ է, ես էի ո՛ր զինք իր պատուաւը ճամբէն չեղեցուցի, ես էի որ ձեր արցունքներուն պատճառը եղայ, կը զշջամ ըրածիս վրայ եւ կ'երդնում ձեղ առ յաւէտ հեռանալ անոր ճամբէն:

Եյս խոսքերէն կինը՝ համոզուած Երուանդին անմեղ զութեանը եւ աղջկան զշջամն ստուգութեանը վրայ, երկայն ձեռայ ո զմումէ մը ետքը բաժնուեցաւ անկէ գոհ սրտով :

Ու հետեւեալ օրը նեմզուր չուանելու համար ա՛լ իր առջի գմբազգ սիրոյն վ'այ այդ տեղերը եւ չուելու եւ չուսնելու Երուանդը ու իր անունը, Պոլսայ ամենահեռաւոր թաղերէն մրոյն անկիւնը առանձնացաւ: Ու հան կը քաշքչը իր կեանքը լսցով ու տառապելով եւ իր սիրեցելոյն յիշատակը ողբալով: Եյս ժամանակին էր որ հանդեպեցայ իրեն ես, որ անոր նման որբ մըն էի եւ մտելինն եղայ այդ անձնուրաց աղջկան:

* * *

Հիմայ որ իր սրտաշարժ պատմութիւնը իմացայ, կը վերցուշեմ խօսքն այն նահատակուհիին որ մարդոց անհաւատարմութեան զահն եղաւծ է:

«Կիները ի բնէ բարի են ու համակ սէր, մարդն է որ վատահամբաւութեան ճամբուն մէջ կը զնէ զանոնք: Եւ իրաւունք կուտամ անոր որ ոչ եւս է:

Լ. ՇԱ.ԹՐԵԱՆ

ՕՐՈՒԱՆ ԹԵՐԹ-Ը

Խ Մ Բ Ա. Գ. Ի Ս. Կ Ա. Ն

Ի՞նչ Կանչնի Կը ԴԱՌՆԱՅ ՆԻԿՈՄԻԴԻԱՅ Մէջ

Այս միջոցիս շատ կը խօսուի Արմաջու թեմը միացնելու համար Նիկոմիդիայ վիճակին:

Հաս իս փոխանակ Նիկոմիդիան Արմաջու ներքեւ դնելու, Արմաջը Նիկոմիդիայ ներքեւ զնել աւելի տրամադրանական է:

Գ. Ա. Խ. Ա. Ռ. Ա. Կ Ա. Ն

Պ Օ Յ Ա. Կ Ա. Տ

Քաղաքին մէջ եկեղեցի մը շնորհու համար բաւական կորիկ գումար մը հանդանակուեցաւ, բայց որովհետեւ Պոյտպատացիք միշտ քաղաքը չեն մնար, աւելորդ նկատեցին եկեղեցիի չինութիւնը եւ որոշեցին նոյն գումարավ վրաններ կազմել եւ մէյմէկ էշ առնել:

* * *

Բ Ա. Ն Ա. Ս Ի Բ Ա. Կ Ա. Ն

Տիղմամիջեան պատուելին գիշերանոցով, ուսկան գլուխը, բազմոցին անկիւնը նատած, սոքերը կ'երկընցունէ եւ խնամով աւանդական երկար շատ իւ կը զետեղէ սոքի մասներուն միշեւ եւ ծխախոտը ներս քաշելով մուխի յորձանքի մէջէն պատգամներ կ'որոտայ:

«Մինուալով կենսագրաւթիւնս պիտի գրեն օր մը»:

* * *

Գ Ա. Վ. Ա. Բ Ա. Կ Ա. Ն

Զ Է Ն Ը Ն Կ Յ Յ Ա Խ Ի Ի Ն

Զէնկիցութեան գեսպահախորհուրդը՝ որ խաղաղութեան գեսպահախորհուրդ ալ կը կոչուի, մեծ փաւթիւնի խորհրդակցութիւններ կը կոտապէ ներկայացուած ծրագրին վրայ, երբ միւս կողմէ բոլոր տէրութիւնները մեծ փութով յառաջ կը տասնինիրենց սպառազինութիւնները, որպէս զի ֆրանսական առածին համեմատ կարելի ըլլոյ երկու ծայրերը միացնել:

* * *

Ս. Ր Տ Ա. Բ Ի Ն

Բարիզու 1900ի արուեստահնդէսին պիտի ներկայացուի Եէտի-Խուլիսի օխու կէօպէկլի հաղաք մը:

* * *

Ն Ե Բ Ի Ն

Յառային ցեղին վախտուն տարեկան հայ կին մը չորս զաւակ մէկին ծներ է որոնք չորս վայրկեան միայն ասլուն են:

* * *

Ա. Զ Գ Ա. Յ Ի Ն

Կրօնական ժողովը մէկ քանի տէրտէրներու կարգը լուծեց, Քաղ. Ժողովը Եշչի դերեզմանատան Յանձնաժողովը վերակազմեց յանձնաբարելով որ փութով գերեզմանատան դուռը չինուի: Ուսումնական Խորհուրդը կրթական գործով եւ Տնտեսական Խորհուրդը կեդրոնական ելմուցոյցին բացը գոցելու դրազած է: Մասր մունր Յանձնաժողովներն իալ օրը օրին իրենց նիստերը իը գումարեն եւ՝ գործի վրայ են:

* * *

Ա. Ո. Ե Ի Տ Ր Ս Ի Ա. Կ Ա. Ն

Ասրանք շատ կայ, տրուած գրամմերուն տուրով վրան կը բարդուի: Կէլուենէն եւ Նէլքենէն (թուրքէն դասագրքեր) զիները օր օրի կ'իջևան, երկու ուսուցչի միջեւ եղած մրցման շնորհիւ:

* * *

Վ Ի Ճ Ա. Կ Ա. Գ Բ Ի Ա. Կ Ա. Ն

Վարդապետներուն թիւը օր օրի կը պակսի եւ ե. պիսկովուներուն թիւը կ'աւելնայ, այս հաջեւին մէջը չն զարդելանեան վարդապետները:

* * *

Ս Ե Ղ Ա. Ն Ա. Խ Ո Ւ Ա. Կ Ա. Ն

Բիացան ջուրը կոխած է. շըմնտըփէններու գիները բարձրանալուն համար, բառականերուն զիներն ալ բարձրանալու վրայ են:

* * *

Ա. Զ Գ Դ

Պիտերեան տաղարանը ամէն կարդի տաղագրական գործեր փութով եւ խոնակով կը կտարարէ:


Պէտք է դիմել Ծառէնի տնօրինութեան:

* * *

Թ Ե Ր Թ Ո Ւ

Աբեւելի մարդակերները, Քառէն վոէժինդիր աղջան կողմէ սուրճանդահանով դրիուած գետին գոնձը ձեռք անցնելով, այդ սէրվէնը սուհասէնով տակու վրայ են: Իմբագրապետ-տէր-եւ տնօրին

ՊԱՊՈՆԵԱՆ



Բ Ե Տ Ա Ն Ե Կ Ա Ն Զ Բ Ա Լ Ի Ն Ե Բ

—————

Երբ մայիսի արեդակը իր էն տաք ճառագայթները օրը տասնեւհինդ ժամ շարունակ ցոլացնելով հրաւեր կը կարդայ Ֆէալը լեցուններուն օդափոխութեան երթաւու, խել մը կիներ չուա մը կը թեւաւորուին իրենց ամօւսիններուն զիմու ցաւ պատճառելու. ոմանք ջղային աղկարութիւն, ուրիներ ստամօքսի անհանդստութիւն, վեր-

ջապէս տեսակ տեսակ հիւանդութիւններ կ'ստեղծեն, որպէս զի իրենց ամուսինները ստիակեն օդափոխութեան երթաւու: Եւ եթէ իրենց վատիաքը չիրազործուի զիլերը մատնելնին անցնելով կ'սկսին իրենց աւանդական օքէ-ռէթին՝ որ ոնց պատճառաւ ամուսինները կը դղջան ամուսնոցած ըլլալնուն համար:

Զայս հաստատելու համար, մոխի ըրէ՛ք . . . :

—Թումաճան աղա, բան մը ըսեմ ամա խըսոս չիպի-տի էլլաս . . . :

—Կէնէ ի՞նչ մօստօվինայ կայ, ըսէ՛ նայիմ:

—Աս օր ես Ասուըհար կացի կատի՞ւ:

—Զը հասկաց ըսածդ ու ուր կացիր:

—Սառըեար:

—Աղեկ ա, զոն ո՞վ ունինք քի, թէյզէ մը ունինք Աստուած ողսում հոգուն մեռա՞ւ . . . որ՞ի կացիր:

—Տեսա՞ր, նայէ՛ երեսներդ կարմիեցան, կիրում քի խըսուկը էլլաս. շեմ ըսեր:

—Եասըլ խըսս շելլամ. ինծի չի հարցուցած ու՞ր կընասկոր երթալ, հասկնամ նացիմ:

—Բերու զիկ հանըմը կերթար կոր նէ . . . ես ալ նետուիմ ըսի:

—Աղէկ ա', Բերուզի՛լը կերթայ. կուգայ . . . սաքէզի ի՞նչ կըլլայ կոր:

—Երկու Փամիլեայ մէկ ըլլանք տէ կոկիկ տուն մը նայինք բախնք:

—Մէր տունը ո՞վ քիրտամիշ կ'ընէ կոր . . . :

—Ճանըմ ետպլըլի չի պիտի երթանք, թոհափ էս, թումաճան աղա, սայիլիթ օր մը տեսնամ, հէմ նայ, Դիրգորիկին վրան գուրս է տուեր, թագուեկ տուատն ըսուքի, հավա թէպտիկ իլէն ծով կ'ուզէ տէյի, չօճուխը հաւըն հայէկ բանկախի մօմ է գործեր, մար ըլլալու ես քի սիրտդ ցաւի . . . :

—Ան թագուեկ տուատն է ի՞նչ խառնախի է մէյ մըն ալ հոս կայ նէ, ոտքը կը կոտրեմ բաստալին . . . շունա ոտքը նէ լէր օգուտմուշ . . . :

—Սուս, կէշ մըսեր, զավալլըլին, մեղ մեղքըցաւ տէ աղայիդ վըսկը պատըսուք տիր քի համա թէպտիկ տանի ըստա:

—Ճէնէլլէմին պուճախը կացէք, փարտ կըտէք տէ, ի՞նչ խալթ ուզէք նէ կերէք:

—Բա՛տ աս ի՞նչ կ'ըսէ . . . հիմայ մարելիք կ'իյնայ սիրտս, քա հօրս տուած սէքտէն հատիկ օձի աշկի սէք չիլ չի օնկինները ո՞ւր խարցնեցիր . . . եսնի տամա կիշնայ սիրտս . . . :

—Տամա չէքի, սիրտիդ մէջը ջրէնեղեղ ելլայ նէ պօչ է, չորս տարի է, աս կ'ուզէմներուդ տէմ կուտամ կոր չորս սաման ուտէինք նէ խանճարը տասերկու զրչ է . . . :

—Եյ, քա՛ կեցի նայինք տօ՞ւն, ինծի մի առիր, ես քեզի մի:

—Հայտէ կնո՞ւ սա չիշին լեցուր տէ եկուր, զաթը վրանիս արան մը կը պըտախի կոր սէպէլ մի տար, սա Գիրգորիկը քնացուր տէ հաց ուտենք . . . :

—Զիփախ քէօքը կեր, խային խրյանէթ, ես ալ կիտեմ քի, կը վասակիս կոր տէ, վաստակէտ կուտենք կոր,

քա կիտնամ քի իմ փարաներովս կ'ապրինք պասմա բէշով
կը պըտըտիմ տէ շաբխայ կլուս չեմ հանդպցուներ . . . :

—Տէ՛ . . . ծանու կորէ տէ ճին աթիմ պինտիրմիշ
մըներ մարդը, կերեր եմ նէ կերեր եմ, հիսալ ընեմ նէ
իծծուն օսկին շարխայիդ իլէն բուտայիդ կացած է, մը-
նացածն ալ տիւզ ըրախի է առնուեր ի՞նչ կ'ըլլա կոր,
նայէ ես տէրտ կ'ընե՞մ կոր:

—Հի՛, վա՛ս, վա՛ս, վա՛ս, զավալլը հարիկս, Զըխ-
սալընի կիւղիմ վէրանէն ծախեց տէ քեզի թըստիօնս
տուաւ քի, ինծի աղէկ նայիս տէյի, ամա առջի պէրան
ո՞վ կիտցաւ քի ասանի եռուտան մընէս տէյի . . . Աս-
տուած պէլադ տայ, դժոխքի խըզզըն կրտկին կաս հէ-
մէն. . . կերած փարաներդ քար կտ'ի . . . չի հասնիս
ճտկելու տա զըխը ըռախին . . . :

—Քա՛ զիլի Կարապետ, նէֆէս առ, սըյըլս . . .
ո՞րի ես տանգք քա՛ . . . :

—Եօ ալ վալը պիտի ելլամ, սա մութվախին պա-
խըռները, չամաչըրին խաղանը, ծառքի խարլամա պի-
էղիկս, մատի մատնիս, ալնեմ ծախնմ տէ տուն ալ
տեսնաս, աճը աճրյը սէօքէր, կայն, տուն:

—Քա՛ նամքէու ը՛ւն, նշանած տորխս, Ենի՛Մա-
հալէն կազինօն տիօր լուս քինկ-իօնկ պիտայի շիշները
պանալ կուտայի կոր նէ աղէկ մարդ էի, հիմա փարաս
հատաւ տէի վրաս հալա՞ս կ'ընես կոր . . . վա՛յ ինծի պէս
մարդուն քի քեզի եմ տուեր:

—Վա՛յ ինծի պէս աղջկանը քի քեզի եմ ինկեր:

—Էյ հայտէ նայինք ներսի զիս խըյմա կը ծեծեն
կոր, հաց չպիտի ուտե՞նք . . . :

—Էլի՛ր կերակուրը տաքը տիր տէ կեր . . . :

—Ալթըլս երկան ըրիր. կնի՛կ, հիմա ոտ'ի պիտի ել-
լամ տէ . . . :

—Հա՛, չէ ոյլէ, աօն բօստա ծէծ մըն ալ քաշէ տէ
թամամ ըլլայ, խմէ խմէ տէ, բանայիր պաց կլիսուս: Ա՛խ,
մարս աշկը բաց ըլլար տէ տեսնար սա պըջսընի հիշէ-
թրդ . . . իշալլահ պառկելիք տեղ չունենայ ան խըլավուզ
կիւլուկը քի, մօրս զիյնը չելմիք ըրտաւ տէ քեզի տէմ հա-
նեց: Քալէ՛ ծօ Գիրդորիկ, մենք զիր երթանք տէ պառ-
կիս աղուուս:

—Հայրիկ քեզի ալթըլս չպիտի սիրեմ . . . :

—Հայտէ՛ ծօ պաճախսըզ տուն ալ . . . սա խըսիս
առան կնա՛ պառկէ՛:

Մայր ու զաւակ առանց պատառ մը կերակուր ու-
տելու անկողին կը մտնան, մինչ թոււմտան տղան ան-
փորձ ձեռքերովը կերայուր չպանկլով, քանի մը հաւեկիթ-
կ'եփիկ ու կ'ուտէ: Քիչ յետոյ երբ լրագիրը առած սենե-
կին մէջ մինակ՝ օրուան լուրերը կը կարդար, յանկարծ
կանկ առաւ սեւ չըլանակին առջեւ ու սկսաւ կարդալ:

—Այրի տիկին Գ. Նարեկեան եւ զաւակունք, Տէր
եւ Տիկին Ա. Զքաւորեան, Տէր եւ Տիկին Մ. Զիրքինեան,
Օր. Նաոթիկ Մնացականեան, Տէր եւ Տիկին Թումանան
Գրպանըծակեան (աչքերը բանալով կ'սկսի չարհւնակել)
ցաւ ի սիրա կը ծանուցանեն զգառնաղէտ մահ

ՏԸՄՊԻԿ էֆէնծի ՓԱՐԱԼՅԵՍՆԻ

որ հանգեաւ ի Տէր . . . :

—Աշկի՞ս կ'երեւոյ կոր . . . չէ՛ ճանըմ, ա՞ն է . . .
բայթ ածայն պշուալով) քա՛ կնի՛լ եկու, զէվզէկ, գործդ
նրաւ . . . հարդ մեռեր է, զէզ վա՛ր եկու :

Սյա ձայնին վրայ վերգին հանըմը սանդուխներէն
հինգ առ հինգ վար վազելով ամուսնացն վրայ նետուե-
ցաւ :

—Քա՛ ո՞ւր է, ո՞ւր է ես ալ կարդամ քի հաւա-
տամ, խաչոր ինծի սուտ կուգայ կոր . . . :

—Է՛հ, վալը մէկուեղ կ'երթանք, տուն նայելու աշ-
կըդ լուս :

—Քա՛ կիւնահ է, խըյանէթ, երկու օր մը օլսուն համ-
բերենք . . .

—Ենէնթ ես, քա աղջիկ, կ'ելլամ քէօչէ պուճախէն
միրասմիներ բէյտահ կ'ըլլան, վազուընէ թէզը չի կոյ եր-
թամ տունը տեղը մէօհիւր զարնեմ. նէ օլուր նէ օլմազ ...

—Քա՛, վա՛ս վա՛ս, մեզքցայ սսնքի հարս կէշ մարդ
չէր . . . Սատուած ողորմի հոգուն լուսերու մէջ պառկի:

—Եառըլ հանըմ, ելքէնները ճուրը ինջեցուցի՞ր, քիչ
մը առաջ կրակ կարեր էր . . . հէյ կլանի փարայ, հէյ,
որին արցունքն ես որին խընտումը:

—Ամա, թումածան աղաս, իմայայ քի հիւանդ է
տեյի . . . ուղեցի քի երթամ ամա, կիտես եա . . . սըր-
դողածութիւն կայ մէջերնիս:

—Պէ՛ ճանըմ իրեն հեա սորդողած էինք, հիմա գրա-
րաներուն հեա կը պարզինք, լմացաւ կնաց:

—Ինծի նայէ՛, գուն սըտեղին ինծի օո՛լի մը տուր .
վալը երթամ քըրէ շարխա մը կապել տամ չապուճախ
տուն ալ կնա՞ս, թէլլալ Մարտիրոսին ըսէ քի, հասգեղի
Պատէմիկի տանը ծախու է տէյի, էկէր սնտուկին ալ
քանի մը զրուշ էլլայ նէ, ան ալ խըռդ իւրդ մասրաֆ
կ'ընենք վիսսէլամ, օ՛լ . . . նէֆէս առի նէ, աշխարհք
զընտան կ'երեւար կոր աշկիս . . . գրագ Աստուծոյ ինչի
կարող չէ քի, զօրքին մեռնի՞մ:

—Ա՛շկ օլսուն քառը, քա՛ հարդ մեռեր է տէ տամա-
մը տաք արցունք չեւտաւ աշկի՞դ:

—Դուն անոնիկ կիտես, ես կիտես ի՞նչ կիմանամ կոր
նէ ամա թէլաշով վախիթ չունեցայ լալու, ատ ալ վաղ-
ուան թող մնոյ . երբ որ է նէ կուլամ . . . :

—Էյ հայտէ նայինք միրաս եկալի թօմպուկիս, հաւ-
կիթ կերայ ամա պան մը չի հասկայայ, սա շիշէն լեցու
աէ նորչն պատարագ մտնանք սա քէ ֆին վրայ . . . Ա-
փերիմ հէրիփ թամ քէսթէմինտէ հօտիւն, սէն էումէ-
յէ խախն, քառը պէնի էօտիւրէ ճէ խտի, պէն չիմտի սէնին
աղատաման օլսում . . . թօրքազն պօլ օլսուն . . . :

—Ինծի նայէ՛ ըռախիէդ աղուս, սա սըբառըներս
ըսեմ տէ չի մոռնամ: Ինծի սեւ բուրդէ ֆիստանցու մը,
մէյ մըն ալ իրերի խումաշ մը, չիփթ մը պօթ, Գիրգո-
րիկին խաթ մը լաթ, կ'եփի կոր չօճուխը չուխաներուն
մէջը, անոր ալ բօթին, նոր զիս մը, սալօնին քօնաօլ այ-
նա մը, կէս թէրթիւլ քանարէի թամբը, կետինը խալի
մը, վարի օտային մուշանալա, տիւղիւնա մը սեւ չորաս.
դուն ալ կուլես նէ փէսդ բէք հինցերէ կլխուդ ֆէս մը
առ . . . :

—Ակմուճաս մեռնի նէ, իմ վրաս կլոխա ալ ան փու-

բայովը կը շտկեմ տուն հօրդ մերասովը կոկուէ:

—Ամա կիւճնմիշ մըլլար թումաճանիկ աղաս, պօչ պանէ մը կուր չի հանենք:

—Քա՛ կնիկ, մժնք մեզի հարսնեւոր ենք եղեր ամա, նայինք տա էխտիարը պան մը ձգե՞ր է, չէնէ մի աղջիկն ես տէյի պախալ, խասապ, էքմէքնի վրանիս պիտի թափին . . . կեր տէ գոհացիր, խուշ, թէլաշ մընե՛ր, ատ ասպարածներդ քանի մը օր ետքէն թող ըլլայ, կեցիր սա մարդը թազենք, տեզը հանգչի, ետկի գործ է մասրաֆր:

—Ե՛յ, հայտէ՛ քէօֆտէն, տաքցուցի, եկու ծունկ ծունկի մուռապէթլի կերակուր մը ուտենք:

Հայտէ նայիմ ըսելով թումաճան աղաս ախորժանօք կը նստի սեղանին գլուխը, ամէն մէկ պատառին օրնեւ-լով ծըմսիկ էֆէնտին որ իր բարեսրութեամբը հաճեր է մօռթօն քաշել ի հանգիստ իր ծերուկ մարմնոյն եւ ի վերակենդանութիւն մեր մառազա ջանթափ այր եւ կնոջ:

Վ. Փ.

Ա Զ Տ Ս Ա Կ Ո Ւ Կ Ե Ս

Կը խնդրուի ինձմէ մատնանիշ ընել Ծալէի անցեալ շաբթօւան թիւին մէջ հրատարակուած Պարտիզակի մայիս 4 թուակիր հեռագրին մէկ սխալը ձիշդ է թէ դարոցին հոգարաքութիւնը պէտք ունի ճարտար կատուր մը եւ ճիշդ է թէ առ այս դիմելու է Պարտիզակ սօրմաէւթաղ՝ բայց ոչ թէ հազար, այլ թիւ 100՝ ուր կը գտնուի պարոն հեռագրողը տեկի ընդարձակ տեղեկութիւններ տալու համար:

* * *

Նոյնպէս կը խնդրուի խմացնել արդոյ հասարակութեան թէ Բերայի Ա. Բ. Նախակրթարանի համար կ'ուզուի տնտեսունի մը. բայց նկատելով որ վտիս-տեսուչը յոխորտալու, հրամայելու, օտառուչէ Բալէրէ ընելու, չէլէստ չէլէստ անուշ ըլլալու անդիմադրելի վիայաքը ունի՝ ուստի հարկ է որ այդ պաշտօնին հետամուտը ամոռի վրայ նստելու ամենամեծ յաւակնոտութիւնը չունենայ, անկրթութեան մը հանդէս իր արժանապատութիւնը պաշտպանելու ամբարտութիւնը չգործէ, Գերազնիւ Տեար Փոխ-Տեսչին՝ ողիմայիսկան պատգամները ստանալու համար քառասուն անգամ ներքնանան ընելու վարժութիւնը ունենայ, ծառելն ի վեր մաքցելու կատուական ճարտարարութիւնը ցուցնէ, վարժարանը աւլած ատեն ջանայ ժողվել աշակերտներու վրայէն ինկած ջորիչները եւ ներկայացնել նորին Աղնուամեծարութեան առ ի վայելում, հարկ է որ ունենայ մէկ աչք եւ մէկ ականջ վասն զի ամէն բան չի տեսնալ եւ չի լսել շատ աղէկ բան է եւ վերջապէս հարկ է որ գէթ շաբաթը անդամ մը զիմէ ջրհանկրաց եւ մէյմէկ քիշ քաղաքավարութիւն ուղէ ըսելով «Տեառն պիտոյ է»:

Գոհացուցիչ ամսական, որմէ նոյն խոկ մընիւնները էնեւ կրնան ըլլար:

Հ. . .

ՀԱՐՑԱՐԱՆ

Սիրելի Ընթերցողք, կրնաք ցուցնել ինծի՝ Պահք բոնող վարդապետ մը.

Խոհք ըընող խոհարար մը.

Ուղղամիտ նապարափաճառ մը.

Ամէն մէկ նու նետելուն՝ խանութիւն նոհերը չաւելցնող խանութպան մը.

Ճշմարտախօս միջնորդ մը.

Խորածեւութեան չի հետեւող կին մը.

Հուլը վեհակ տեղը վարժապետ մը, յիշեցուք եւ զրագրապետ կամ զտպարանապետ ։

Բանքասանք ըընող կին մը.

Խմբագրական ինքնագով յօդուած կամ պարբերութիւն մը չի պարունակող հայ թերթ մը:

Էնիերատկան ու ընտանեկան մնութիւնները ձաղկող յօդուած մը չի պարունակող Ծալէի մը.

Խըկըռզըկըռ չընըզ գրագիր մը, խղճահար գինեպան մը.

«Քեզ պիտի առնեմ նոհոչիկ» ըսելով մէկ երկու օրիորդ չի խարող երիտասարդ մը.

Հարում հետ սիրով վարւող կեսուր մը, նոյնաէս վեսօին հետ հաշտ ապրով զոքանջ մը.

Հայհոյութիւն չընող կառապան, բեռնակիր ու նաւապար մը.

Ռւնեցած տարիքը չիտակ խստավանող կին մը.

Հոգաբարձուներէ չի գանգատող ուստւցիչ մը.

Թաղականներու հետ չի գմանու տէր պատպա մը.

Երկու օձիքը մէկտեղ եկած խազանող մը.

Եթէ ասոնք կրնաք ցուցնել, ձեռուընիդ եմ պագեր :

ԲԻԿՄԱՆԱՅԻՆ

ՄԱ. Փ Բ Ի Գ Ի Կ Ղ

ՄԱ. Դ-Ա. Ղ. Զ. Կ ԿՈՒՍՍԱՑՈՒԹԻՒՆԸ ԾՐԱՐԸ
ԿԱՊԱԾ

Առաւօտուն կանուխ՝ երր տնտես աղբարը դասարանները կ'աւլէ, կուսակից մը ներս մանելով.

—Ի՞նչ է այդ. ու շաղրաւթիւն չընե՞ս. այդպէս մորդուն երեսն ի վեր աւել կ'աւլի՞ն:

—Ե՛յ ի՞նչ կ'ըլլայ:

—Ի՞նչ պիտի ըլլայ, վրաս գլուխս վոշիով լեցուցիր:

—Վնաս չունի. քիչ օրէն ձեզի ալ պիտի աւլեն, այն ատեն աղեկ մը կը մաքրուիք:

==

Դասարանին մէջ:

—Միւսիւ, Արմենակը թեւս կը կամթոէ կոր:

—Ծո՛ս ամչնար, անզգամ:

—Բայց, միւսիւ շարունակ թեւս թեւս կը քսէ, եւ թող չի տար որ գիրս գրեմ:

—Վա՛յ, անանկ է, քա՛:

—Խաչ որ թեւս չէր, միւսիւ, ոտքս էր

=====

Զատիկին երլորդ առաւտուն:

Նոր ընտրուած թաղականը կարմիր հաւկիթ մը
կուտայ տնօրէնին ձեռքը:

—Ի՞նչ է այս:

—Պատրաստուէ՛, պիտի զարնուինք:

—Է՛յ նա, բռներ եմ:

—Չա՛թ . . . Տեսա՞ր, քուկինդ կոտրեցաւ:

—Բայց, պարոն, ես չեմ կը լեռ քար է:

—Մինակ հաւկիթս . . . սիրոս ալ նմանապէս, որով
ոչ նազի կուգամ ոչ ալ աղաջանքի:

=====

Ականջէ ականջ խօսակցութիւններ:

—Կուտակիցները պիտի իշնան կոր, ինկան:
Վարպետորդին մէկը.—ասոնք հասած արժո՞ւ են
ինչ են:

Ուրիշ մը.—ընդհակառակը շատ իտու. չէ՞ք զիտեր
որ փոթորիկի ատեն խառնէն ալ կ'իշնան:

=====

Պարոն տնօրէնը ինքզինքը քիչ մը անհանգիստ ըգ-
գալով՝ բժիշկի մը կը ներկայանայ:

—Բժիշկը լաւ մը քննելէ վերջը.

—Պարոն, ջային տագնապ ունիք:

—Ես ալ այդպէս համոզուած եմ:

—Դեղադիր չեմ տար ձեզի, վասն զի դեզէ աւելի
օդափոխութեան պէտք ունիք: Չէ՞ք կ'իշնար մէկ քանի
ամսուան համար էռնէն առնել:

—Գումէն շատոնց տրուած է, ուարոն տոգթոր, մի-
այն թէ ես բնութեամբ քիչ մը անհոգ եմ:

=====

Յանդուգն կուսակից մը՝ որ միշտ հալարտ հովեր ա-
ռած կը պտուի Մաքրիգիւղի շրջանալին մէջ, անցեալ օր
կաղալով կը քալէր ճամբան:

Բարեկամ մը դէմը և լնելով.

—Այդ ի՞նչ է, կը կազա՞ք, պարոն:

—Ինկայ, բարեկամ, գէշ կերսով լինկայ:

—Ե՞րբ պատահէցաւ այդ դժբաղդութիւնը:

—Իշնալս շատոնց է, բայց ցաւը հետզէետէ: կը շատ-
ոնց կոր:

=====

—Պարոն նորելուկ, ի՞նչ բան ունիս հոս:

—Պարոն տնօրէնին այցելութեան եկայ:

—Զահէն ըրեր ես. քիչ օրէն վերատին դրացի պիտի
որուար իսկիւտարի մէտ:

Ե՞՛՛՛՛՛՛

«ԾԱ. Հիկու Հին Թիիերը»

Կ'իմանանք թէ Ծաղիկի բարեծաղիկ վաճառողները, հին
թէ նոր թիւերու համար երբեմն որոշեալ գինէն աւելի
գին կը պահանջնեն ընթերցողներէ:

Ծաղիկի իւրաքանչիւր թիւը 40 փարայի կը վաճառ-
ուի ձեռքէ, ամէն տեղ:

Հին թիւերու համար դիմել Ծաղիկի դրասենեակը, Հա-
լաթեա նորատունկեան իւան. Տպարան, Զիւմայիւլիւ իւան
թիւ 18 եւ Պահչէ Պարու ջրավաճառ Ստեփան Աղայի
խանութը. հատր 40 փարա:

ԱԶԳԱՅԻՆ

Ամեն. Ա. Պատրիարք Հայրը վաղը առաւօտ
հանդիսաւոր Ա. Պատարագ պիտի մատուցանէ
Գուլուչէմէի եկեղեցւոյն մէջ, որուն տօնախմբու-
թիւնն է: Այս առթիւ եկեղեցական հանդէսով
մը պիտի կատարուի հանդուցեալ Զաքարիա Պատ-
րիարքի հարիւրամեակը, որուն մարմինը ամփոփ-
ուած է նոյն եկեղեցւոյն մէջ:

Սոյն եկեղեցական հանդէսին հրաւիրուած
են յատկապէս ներկայ գտնուելու Աշրդեան Տ-
խորէն Արքեպիսկոպոս, կրօնական ժողովոյ երկու ա-
տենապետ Տ. Գրիգորիս և Տ. Վահրամ Սրբազն-
ները, ինչպէս նաև երուսաղէմի և Կ. Պոլայ Պատ-
րիարքական ժոխանորդ Սրբազնները:

—Կրօնական ժողովը իր երեքշաբթի օրուան
նիստին մէջ գլխաւորաբար զբաղեցսու ամուսնական
խնդիրներով, որոնց մին էր Պատուայի կրկնամուս-
նութեան խնդիրը, որուն մանրամասնութիւնները
հրատարակուած են Ծաղիկի մէջ: Ժողովը այս մա-
սին Պատրիարքական Փոխանորդ Սրբազննին
տեղեկադիրը նկատողութեան առնելով, չեղեալ
համարեց Տ. Գէորգ քահանայի կատարած երկ-
րորդ պատկը և որոշեց որ յիշեալ քահանան եկե-
ղեցական որ և է պաշտօն չվարէ մինչեւ որ քըն-
նութեամբ մը հասկցուի թէ ի՞նչ պարագաներու
մէջ կատարուած է այդ պատկը:

—Նպաստից Յանձնաժողովը իր վերջին նիս-
տին մէջ որոշեր է իրեն անդամակից առնել Պէր-
պէրեան Ուշիթէոս և Արքեպիսկոպոս Միհրան էֆէնտի-
ները:

—Գոհութեամբ կը ծանուցանենք թէ Պե-
տական Խորհրդոյ քարտուղարներէն Պետրոս էֆ.
Կարապետեանի Սալիկի աստիճան չնորհուած է:

—Պատրիարքարանը 100 ոսկւոյ գումար մը
սահմանած է Միացեալէ պահանջ ունեցող
ուսուցիչներուն վճարուելու համար :

—Ազգ. Հիւանդանոցի ջուրի խողովակները
ամբողջովին դետեղուած են: Այժմ՝ Ջրամբարին
շնութեամբը կ'զբաղուի որ կը յուսացուի թէ եր-
կու շաբաթէն կ'ամբողջանայ:

